

կեանքն անցուց ֆրանսայի մէջ, ճանչըլ-  
նելով այդ երկրին անզլիական վիպակա-  
նութիւնը, վերջին օղակը շղթայի մը՝ որ  
կը կապէ Ռիզուայէլը արդիներուն;  
Նախառայիայէլեաններ.

Քընոթէյալի մարգարէութիւնը թէ «30  
տարուան ընթացքին անզլիական դպրոցը  
պիտի դարձի գոյութիւն ունենալէ» երա-  
զային կը թուէր. սակայն հաստատուե-  
ցաւ Լիլլէյի, Ուիլյիի և այլն, թեթեւ ու  
դրուագային արուեստներուն մէջ:

Պաշտօնական ցուցահանդէսները իջած  
էին այլեւս տափակութեան ամենաստոր  
աստիճանին: Դիմանկարչութիւնը կարելի  
է ըսել՝ մեռած: Այս յանկարծակի ան-  
կունը նոր սերունդին զգացուց հակազդե-  
ցութեան մը պահանջը. ու երիտասարդ  
լաւագոյն խառնուածքներէն Բոսէրրի,  
Մատոք Պրաւուն, Ուիլյամ Հենրի և Ճոն  
Միլլս, կարգաւ 20, 21, 22 և 19  
տարեկան այս տղաքը, եղան հիմնադիր-  
ները յետոյ նախառափայէլեաններ (preraf-  
faellisti) անուանուած այն նոր շարժման՝  
որ կը ձգտի դառնալ նախառափայէլեան  
շրջանի պարզ ձեւերուն, պարզ գունա-  
ւորման և շրջազիծին, հեռու պահելով  
Անզլիան արդի ձեւական որոնումներէն  
(Փրանսական իմաստով), նետելու համար  
կրկին լուսաբանող ճամբուն՝ Պէյյը և  
Ֆուզելիի հետքերուն:

Նախառափայէլականութիւնը, արդի  
հոգւոյն և մտածելակերպին համապատաս-  
խանող իր ներշնչումովը, ընդարձակ ար-  
ձագանգ մ'ունեցաւ անզլիական և նաեւ  
եւրոպական արուեստներուն վրայ: Զգաց  
պաշտօնական եկեղեցին հեռու, կրօնա-  
կան կեանքի մը և արտայայտութեան

ստեղծման պէտքը, հաստատելու համար  
շփոթը, անորոշը, բանաստեղծականը,  
վիպականութեան ինկահոտ խորհրդակա-  
նութիւնը յստակ ձեւերու մէջ, երբեք  
մութ, երբեք երեւութական (թատերական)

ու խարուսիկ, այլ պայծառ ու իրական,  
գոնելու համար վաղնջական մաքուր և  
պարզ հոգի մը, հակառակ վեցհարիւրեան  
կերպականութեան (manierisme) հազար  
դիւթանըներուն մէջ իր ծնունդը ասնելուն:

Բուսէթթեան հակազդեցութիւնը անզ-  
լիականութիւնէ քաջալերուած՝ կ'ուզզուի  
կաթողիկութեան, և անմիջապէս կը սկսի  
ծաւալիլ, արբազան սեռին մէջ անհատա-  
կան մեկնութեան ազատութիւնն ու նո-  
րութիւնը բերելուն: Եւ կաթողիկէական  
ողջմութիւնը այս նոր շարժումը սրբա-  
պղծութիւն մը նկատելով ջանաց հակազ-  
դել նախ, ու յետոյ՝ գոնէ կասեցնել իր  
ընթացքին մէջ, երբ ան իր գեղազիտական  
կրօնը ծաւալումովը, ժԹ դարուն հա-  
ւատքներու ընդհանուր թուլութեան մէջ  
զաղափարական ովասիս մը ներկայացու-  
ցած էր արդէն:

Բայց նախառափայէլեաններու յաղ-  
թանակը փայլեցաւ մասնաւորապէս զար-  
դանկարային մարզին մէջ, որուն մէկ  
հեռաւոր արձագանգը կը լսենք զեռ Անգ-  
լիային, իտալիային, Գերմանիային, Հո-  
ւանտային, վերջապէս ամէն տեղէ, ուր  
որ լրջութէն կը նկատուի սրբազան զար-  
դանկարչութեան խնդիրը:

Արդի նկարչական շարժման, նախա-  
ռափայէլեանները նկատեցին իրենց  
զատ գոյնի գործածութեամբը, թեթեւորէն  
չոր ու վառվուն՝ որ կը կանխէ անջա-  
տապաշտութիւնը (divisionisme):

(Շարութակելի)

Զարբ Մութաքեն

## ՊՐԱՎԱԿԱՆ ԲՐՈՒՆԵԱԿԱՆ

### ԳԵՂԱՄ

Գեղամ «Տարօնի Աշխարհ»ի նկարիչ,  
ազգագրագէտ պատմիչ. ցաւերուն Տա-  
րակը, վէպերու Աստիկը: Աղջամիտ  
դիւնագէտ ազգային և Օսմանեան երես-  
փոխանական ժողովներուն: Ազգամիտու-  
թիւնն արդէն արտահսոսող. իր տեղացի-  
ներուն զթութեան գեղուն շատրուան:

Անունը չուզեց լսեցնել. սակայն իր  
հոչակը Տարօնի Աշխարհէն մինչեւ նոր  
Աշխարհ և ամենուրեց լսուեցաւ և հա-  
սաւ: Հականառեց տրամարանելով: Եղաւ  
լնկերներուն և ամենուն լնկեր ազնուա-  
կան, եւ քաղաքակրթութեան ամենէն  
նազուկ մարմնացում:

Բարձրահասակ քրմական երեւոյթով,  
շարժուձեւով բարեկիրթ. ոչ բարեկամին,  
ոչ թշնամիին և ոչ մէկուն դէմ մեղան-  
չող: Տարօնի անզիր գրականութեան ան-  
սպառ շտեմարան: Վանքի, ժամի, ուխ-  
տաւորի և տարագրի սաղմոսներուն ու  
մրմունջներուն և աւանդութեանց անվի-  
ճելի սրտագրաւ արձագանգ:

Իր աշխարհի ծաղիկներուն, թոչուն-  
ներուն, կալին մաճկալին, հօտին ու ա-  
րօտին, հերկին ու հունգերուն շունչ  
տուող, լեզու տուող, կոչումին մէջ հա-  
սատարիմ մնացող նոր բրմապետ:

### ԳՐԻԳՈՐ ԶՈՂՐԱՊ

«Ծանօթ Դեմքեր» ու հանրածանօթ  
արձանագործ, ու Պատմուածքներու հայ  
Մորասանը: Պարզերես, ճերմակերես,  
պարտականութեան պարտաւորիչ. խըդ-  
մըտանքի խրոխտութիւն: Ազգային կրթա-  
կան Ընկերութեանց յեղափոխական շար-  
ժումի շարժիչ: Իր հզօր Մենտորը՝ յան-  
չըգնութիւնը: Օսմանեան խորհրդարանի

կամակեթթան: Պերճ պերճարան, ճարտար  
ճարտարախօս, արդար արդարադատ,  
իրաւասէր իրաւարան, անիրաւ աշակեր-  
տաց ուսուցիչ իրաւագէտ: Գրիչ իրաւա-  
խօս հատորներու, հեղինակ Questiōn  
Արմénienne փաստերով շողակաթ մա-  
տեանին: Գրիչ «Անհետացած Անրունիին».  
«Հայրենիք» ի ձուլարանին մէջ ձուլիչ  
«Նարդիկ» ի կիսանզրիին: Գրական «Մա-  
սիս»ին հիմնապիր. «Ազատամարտ»ի ու-  
ղեւորի օրագիր, պատերազմի դաշտին  
սուրհանդակական: Գիտուց «Կեանէր ինչպէս  
որ է»: փողաճարեց «Խղձմտանիք Զայներ»,  
«Լուս Յաւեր»ը լսեցուց: Օգտակարին ե-  
տեւէն վազեց, Գրականութեան մէջ կանգ  
առաւ, իրմէ առաջ անցնող չգտաւ: Փաս-  
կալի բեմէն պատգամեց, Լամբնէին հա-  
ւասար անհաւատ հաւատացեալ մ'եղաւ.  
Ինչ բանի հաւատաց, ինքն ալ չհասկը-  
ցաւ: Անձնուրաց ազգասէր եղաւ, այս էր  
գուցէ իր մեծ հաւատքը:

### ԿՈՄԻՏԱՍ ՎԱՐԴԱՊԵՏ

Քերթող Թ. Ազատեանին դիտարանէն  
կը գիտեմ: Հայ երգին անզերազանցելի  
նուազող առաքեալ, աննախընթաց արժէցի  
արտայայտիչ, երգարան մողիչ, շինական  
տաղերու սրտառուչ նուազարան, հայ ձայ-  
նին դաշնակիչ արուեստագէտ աննման,  
պանձալի պարձանք հայ համերգին. եր-  
գանանդէսներու անզուգական երգավար.  
անզիր հայ երգին գրիչ ոգեւորիչ. կոր-  
սուած հայ երգին ազատարարաւար գտիչ:

Դէմք մագաղաթեայ, աչք շողավառ,  
մօրուց վակներեան, գլուխը երգի աշխա-  
տանոց. երազարայլ, արագագիր: Ան-  
եկակը նկարազարդ, գորգապատ. գարուն  
ձմեռ գետնախշիչ քնացող պատուհանները  
բաց: Տղոց հետ վազվուող: Եկեղեցական՝

առանց պատարագի, վեղարաւոր միայն թատրոններու և դահլիճներու ղեկավարի շերին մէջ:

Լաւատես, զուարձասէր, ճաշի ատեն վարունգի զլուխը միշտ ճակտին կպած : Եջմիածնէ հալածուած՝ զի իր քառաձայն պատարագէն. « լութերականութեան հոտ էր փչում »...: Սիրտ զգայուն և եղնիկի պէս խրաչող: Արուեստին մէջ խստապահանջ՝ միշտ կատարեալը սիրող, բայց « Պասմայ ծռեր » իր օրերան անկատար մաց : Ոչ հետեւող, այլ միշտ ստեղծող նուագի անձանելի քնքութեանց : Հայ երգի դաշնակի հայկական ոճով, ձեռով և տաղաչափութեամբ: Եղաւ երգի օրէնքին ոչ ստրուկ, այլ ստեղծող :

## ԱՂԵՔՍԱՆԴՐ ՄԱՆԹԱՇԵԱՆՑ

Անունով ծանօթ, արդ ծանօթացած Ա. Սարուխանի գրչով: Վաճառականը և քարեգործը քանդակուած է նոյն առեւտրական մարդուն մետալին երկու երեսներուն վրայ:

Նաւթահանքի աշխարհակալներէն ոչ աննշան մէկը: Հիմնալիք հայ առեւտրական ընկերութեան: Իր կովկասի մայր գործարանին շուրջը կը դառնային Ռուսաստանի, Լեհաստանի, Թիւրքիոյ, Ռուսանիոյ, Անգլիոյ, Ֆրանսայի, Եգիպտոսի, Պարսկական ծոցի, Հնդկաստանի արդիւնաբեր նաւթահանքերու արբանեակները: Կեղրոնին և այս ճիշտաւումներուն մէջ հազար հազար հայ բանուորները հաց կը գտնէին, և հազարաւոր աղքատ պաշտօնեաներ իրմով հարստացեր էին: Ահա հայ վաճառական մը որ զիտցեր է հարստանալ և հարստացնել: Խնքութեան անզուգական տիպար, զրամատիրական միջազգային շըջանակին մէջ ֆարիզ, լոնտոն և Փետերուրու այդ հայը կը կոչուէր Քարիդի արբայ: Ան մրցակից էր նոպէլ, Ռուսիլու առաջին կրկնութիւնը կը կատարեալ անվանական կազմութիւնը: Նուակի մէջ միջազգային մարդկառը կը հազորին: Ես չեմ զիտեր թէ միը նորերէն որո՞ւն բարեւը պիտի ծիծաղի գրականութեան աշխարհական ըլլազ:

Հայ մտաւորականներուն, հայ համալսարանականներուն, հայ կրթական հաստատութեանց մեկենասի իր ձեռքը կարկառեց: Արուեստան անոր առջեւ չկրցաւ Պէտքականութեանի « Եղբայր եմք մեր մեր » ը երգել:

Մանթաշեան յաջողութեանց մէջ կ'աշխարհակալէր. նախանձորդները կ'ըսէին. « Այս մարզը բարի աստղի տակ է ծնուել »: Այդ բարի աստղը իր իսելըն էր:

○○

## ԴԻՏՈՂՈՒԹԻՒՆՆԵՐ

Մեր հոգեւոր գրականութիւնը նարեկացիով կը սկսէին: Ո՞վ նարեկացին կրցաւ ընդունակի, կամ անոր հնաւելով խոնկ ու մոմ բասերով հւսեց ի խորոց սրտի անձանելի խօսքի:

Ընդհակառակն կրնանք ըսել որ մեր քերականութիւնը թիւ բարպատանի, Այսունեան երկու մեծամասն եկեղականութեամբ էր կամուրջի մէջ աննցուով չկերչացաւ:

Տանդէն վերջը խաղիս անհետ ուրիշ մէծ վարպետներ, սակայն Տըլլինի հանդէսներուն մէջ գրավէ համարձակութէն կ'ըսէ թէ « Խաղական գրականութիւնը Տանդէնի կը սկսէին և Տանդէնի կը վերջանայ: Այս քիչ բան չէ: Տանդէն մէջն է վերանդի ամրողջ հոգին: Տանդէն կը պաշտեմ գրիթէ Աստուածաշնչ գրքին հաւասար: Մնացածներն են աւազ ու խիճ:

Քանինէր կան և մեր մէջ որ համոզւած կը հաստան թէ գրականութիւնը իրենցունի կը սկսի և իրենցունի կը վերջանայ. բանասիրութիւնը իրենցունի կը սկսի և իրենցունի կը վերջանայ: Անոնք են Ա. և Ք. . . .

\* \* \*

Գառնանք կին գամին վրայ գարձեալ զարնելու: Նոր մոյսուրականները գրական ասպարեզին մէջ կ'ուզէն ինը սապալել և չսամանափակութէ գրական ու քերականական օրէնքներուն մէջ Աղքային պատմուածները կը հանձնն: Ես չեմ զիտեր թէ միը նորերէն որո՞ւն բարեւը պիտի ծիծաղի գրականութեան աշխարհական ըլլազ:

Անուրանալիք է նորերուն կրուզը, տարուինակ նոր կարգիրնին, անոնց գաղափարները: Բայց զո՞ւք գետեցք, քննեցք, անոնք սանին հնաւելուն, զիտութիւնն, անվիճնի վարպետներ ըլլարս պատրաստութիւնն:

Անթափանց վարպետներ ետեւէն չեմ խօսիր. կը նորուն մէջն ալ հնաւացներ կան որ անվիճնի վարպետներ հնաւացներն... .

\* \* \*

Եթէ պահ մը մեր մտաւորականները լուգրական ասպարեզն քաշուին, հեղինակներ ըլլարս պատրաստուին, անշուշտ քիչ մը կը փոխակ ներկայ գրական անկուսը. ներկային նոյնիսկ եւրոպացին կ'ողբայ իր գրական մասնկանութիւնը, որուն միակ պատճառը լուս գրութիւնը կը համարի. և չի վարանիր ըսելու որ լուգրութիւնը գրականութեան աւելի վասակար իդաւ քամակար:

Հ. Ա. Երեմեսին

## ՎԵՆԵՏԿՈՅ ՔԱՐԱՇԵՆ ՆՈՐ ԿԱՄՈՒԻՌՁԸ

Ներկայ տարւոյն, խտալիոյ հանրային վնութեանց գլխաւոր կառուցումներու շարքին ամենակարեւոր գործերէն մին, Վենետիկը իր հողամասին միացնող բարչէն նոր կամուրջն է:

Նախորդ գարու առաջին քառորդէն իսկ զզացուած էր կամուրջի մը պէտքը, բայց Քաղաքական դէպքերը միշտ արգելը էր էլած անոր կառուցման. Աւարդիական տիրապետութեան օրով, 11 Յունուար 1846, վենետիկան ծովալճակին վրայ նկառուած երկաթուղային կամուրջն աւելի եւս շեշտած էր անոր պահանջը:

Վենետիկի անցեալի փառքը և իր գեղարուեստական և պատմական հմայրը, կը կարծուէր որ այս շինութեամբ պիտի կորունցընէր իր բացառիկ նշանակութիւնը. որով 1875էն ի վեր ներկայացուած բոլոր ուսումնասիրութիւնները մնացած էին անհրականալի: Կամուրջի հակառակորդները, մեծամասնութեամբ գեղարուեստագէտներ, խտալացի թէ օտար՝ կ'ուզէին որ Աղքաշականի թագութիւն մէջ և բաժնուած հողամասէն, հմայրէն մէջ և բաժնուած հողամասէն, շարունակէր լոփի ու հանդարտ իր մեկուսացած խաղաղ կեանըը:

Բայց, եղթ պատերազմը վերջացած էր, եղթ աշխարհի տնտեսական և ընկերային բարձրացները կազմութէ հեղաշրջում մ'ունեցաւ,

Վենետիկ չէր կրնար զերծ մնալ այդ աւելի խիստ կերպով կը զգար, քանի որ

միայն իր ներբին ճարտարարուեստով անկարող էր ապրիլ:

Պատերազմի ընթացքին կը ողբայ իր գրական մէջ վենետիկան միայնկամատիջոցի մը մէջ վենետիկ

աւելի ճիշտ զիմացը տարածուող Մարկենի վենետիկ հոգին ճարտարարուեստի հոգին մը բարձրացը կը զգար:

1919էն կամուրջի հարցը կրկին դըրացաւ քաղաքապետական գետեստիուութիւն այդ ճարտարարուեստի նոր քաղաքին հետ:

ուզիի մը գոյութիւնը, որպէս զի ինքնաշարժները կարենային մինչեւ վենետիկի



Լուս. Ճեղարուեստի

ՔՈՄՄԱՆՏԼՈՐ ՏՈՔԹ. ՄԱՐԻՈՒ ԱԼՈՒԲՐԱ  
Քաղաքապետ Վենետիկուոյ

դոներն հասնիլ և կապել իր նաւահանգիստն այդ ճարտարարուեստի նոր քաղաքին հետ:

անգամ կամուրջի հարցը կրկին դըրացը կը զգար: Վենետիկ հոգին ճարտարարուեստի հոգին մը բարձրացը կը զգար: